









# ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ


(1869 — 1935)

(ՎԱՐԴԱՊԵՏԻՆ ԾՆՆԴԵԱՆ 75-ԱՄԵՍԿԻՆ ԱՌԹԻՒ)

Ուսումնասիրեց՝ ՀԱՄՕ ՄԵՀՐԱՊԵՏՆ



ԱԹԵՆՔ, 1944



78 (Կ7.925) (092 Կոչիսան)

# ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ


(1869 — 1935)

(ՎԱՐԴԱՊԵՏԻ ԾԱՆԴԵԱՆ 75-ԱՄԵԱԿԻՆ Ա.Բ.ՊԻՒ)

Ուսումնասիրեց՝ ՀԱՄՕ ՄԵՀՅՈՒԹԵՈՒ



ԱԹԵՆՔ, 1944



**ԵՐԱՓՃՏՈՒԹԵԱՆ ՏՈՒՐՔԸ  
ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՄԱՌՈՒԴԻՒԴԻՆ**

Հայ Ցեղին «Վերածնունդի Ոսկեղար»ն էր այն ժամանակ, երբ գարերու մոայլ, ստրկային կեանքին յեղաշրջման իրենց բաժինը բերել կուգային մեր «Ազգային Վերածնունդ»ի ռահվիրաները:

Կրօնական դասլ, որ մինչ այդ, ամբողջ քսան դար, Ցեղին փրկութեանը իրը ապաւէն ընդունած էր Խաչն ու Աւետարանը եւ երկրագունդի ցաւերն ու վիշտերը երկնաւորին գութէ-վարձքին կ'ապաւինուէր, եւ Հայ Ցեղը իր ամբողջութեամբը բռնակալական լուծին տակ ստրկացած էր, անա այդ ատեններն էր, երբ մեր կրօնաւորներու սրբազնասուրբ հոյլը եկաւ պատգամելու «Բանն Հայութեան»ը:

Ցեղ մը կար, ճնշուած՝ ստրկութեան կրունկներուն տակ, ժողովուրդ մը, որ գարեր առաջ Արեւելքի ազգերուն քաղաքակրթութեան յառաջապահն էր եղած, իր ու քոյն մշակոյթովը, իր սազմական գերիշխող ոգիովը,

Եւ անցեալին մէջ Ցեղ մը, իր աշխարհակալացած Արտաշէներովն ու Մեծն Տիգրաններովը՝

Ու Ցեղ մը այսօր, սքօղուած անցեալով մը, եւ ահաւոր ներկայով մը:

Ու տակաւ, հայ կրօնաւորը, որ հարազատ ստրոնկն էր եղած Հայ Եկեղեցին եւ իր ժողովուրդը իբր փրկութեան լաստի՝ կը տանէր խորաններու թուղթէ եւ մարմաշքէ Սուրբերուն առջեւը ծունկի, երբ հայութեան կեանքի մեքենան խորտակուած էր բռնակալի բռունքքէն, եւ անգործածելի անպէտ ի՛ր մըն էր գարձած, երբ հայ երիւ

տասարդը Հայաստան անունն արտասանելուն համար իր պատիմը կը քաւէր կախաղանով, ահա՝ այդ մոայլ դարաշըրջանին էր, երբ ստըռուկ հայութեան հոգիին մէջ Վերածնդեան սերմեր ցանելու համար ասպարէզ կու գային մօր ազատազրութեան նախակարապետները:

Հըա՛ ու մըն էր այս, յանկարծական, յուռթի ժայթ-քումով, աւերակն Հայաստանի ծոցին մէջ:

Հայ եկեղեցւոյ պաշտօնեան մէկդի դրաւ պահ մը իր հաւատամքը, «ը մինչ այդ՝ եթերային ապաւինումով մը իրեն էր կապած կոտորակուած Յեղը»:

Եւ ահա՝ աստուածային կերպարանքները, Խրիմեան Հայրիկին, Իզմիրլեանին, Նարպէյին, Վարժապետեանին, Ալիշանին, Սրուանձտեանցին եւ ուրիշներու, որոնք երկնաւոր Կեանքի իրերեւ մեր երկրաւոր առաքեալները, Յեղին աղատազրութեան անդրանիկ սերմնացանները եղան:

Ահա՝ նաեւ նոր Աւետարանիշ՝ Պատգամաբերները, Թագիկին՝ իր «Կայծեր»ովը, «Խենթ»ովն ու «Սամուէլ»ովը ձեռագիր ուսուց ազատազրութեան գաղափարները Հայութեան:

Խոչատուր Արովիեան իր «Վէրքն Հայաստանի»ովը սպեղանել ուզեց անճիտուած մեր Յեղը:

Իմափայէլ Պատկանեան նոր «Հայը Մեր»ը ուսուց հայ մատաղ սերունդին:

Ահարոնեանի «Արցունքի Հովիտ»ին յաջորդեց «Աւգուտութեան Ճանապարհին»ը:

Եւ այս բոլորը ոտեղծեցին այն դարբնոցը՝ որ ծընունդ տուաւ նոր Առաքեալներու, որոնք սարսափի մատնեցին հայութեան դարաւոր բոնակալին վեհապետը, եւ իրենց պողպատեայ բռունցքը ցցեցին անոր ուզեղին:

Եւ սթափումը հայութեան, որ նախ ոտքի վրայ պահելու համար էր Յեղը, տակաւ զարզացաւ, ձեւ ու կերպարանք առաւ, չօշափելի եւ իրական դարձուց երազը հայութեան:

Թարմ կը մնայ յիշատակը Ս. Նազարեանցին, Գ.

Արծրունիին եւ Միքայէլ Նալբանդեանցին:

Հոյլ մը նաեւ — Արեւելքի եւ Արեւմուտքի հայ կեանքին մէջ — լծուեցան հայութիւնը բարեշրջելու նուի քական եւ ուխտեալ Գործին:

«Ցեղին Սիրտը»ն ու «Սարսուռներ»ը Վարչուժանին, ինչպէս նաեւ «Ամբողջական Գործ»ը Սիրամանթոյին՝ հարգը Անոնց:

Ադամեան, Սիրանոյշ, Արմէնեան, Պէննէմէնեան եւ ուրիշներ նուիրուեցան հայ բեմի ծաղկումին:

Շաւարչ Քրիսեան՝ հետազային դրաւ հիմը Հայ Մարմնակրթական շարժման:

Անմասն կը մնար միայն Հայ՝ Երաժշտութիւնը՝ Երաժշտութիւնը, որ պիտի ձեւաւորէր ժողովուրդին զգացումները, սիրտ տար արուեստներու, ստեղծագործութեանց, ներշնչումներուն, չունչ տար հոգիներուն:

Եւ ահա յայտնուեցաւ աստուածային Տեսիլը Կոմիտաս Վարդապետին, որ իր շուրջը բոլորած հաւատաւորներու խումբ մը, իրուեւ առաջնորդ, Երաժշտութեան բաժինը կը բերէր «Աղքային Վերածնունդ»ին:

Պատիւ այս հրաշափառ յայտնութեան...

Բ.

## ԿՈՄԻՏԱՑՈՒ ՎԵՐԴԵՎՊԵՏ

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԳՐԾԻԲ

Կոմիտաս վարդապետ ծնած է 1869 Սեպտ. 26ին, Փոքր Ասիայ Քէօթահիս (Կուտինա) քաղաքը: 1881ին մը տած է էջմիածնայ Գէրգիան ճեմարանը. գպրոցական շրջանը 9 տարիէն աւարտելէ վերջ սարկաւագ կը ձեռնա-

գրուի Մակար կաթողիկոսէ եւ երեք տարի յետոյ Խըիմ-  
եան Հայրիկէն վարդապետ կը ձեռնադրուի եւ կը պաշ-  
տօնավարէ Ճեմարանին մէջ՝ իրբեւ երաժշտութեան ու-  
սուցիչ Իսկ միւս կողմէն իր սաները կը մղէ իր հտէալին-  
ծառայութեան, որոնք իւրաքանչիւր արձակուրդին, մաս-  
նաւոր առաքելութեամբ կը մեկնէին իրենց ծննդավայրե-  
րը, նախապէս տրուած պատուէրներու վրայ կը հաւա-  
քէին հատուկոր երգեր, որոնց բոլորին արտացոլացումն  
է՝ «Հազար ու մի խաղ»ը:

Երբ իր տրամադրութեան տակ ունեցաւ անհրա-  
ժեշտ ատաղձը, Կոմիտաս Վարդապետ լծուեցաւ չարժման.  
Կը զգայ որ նման հոկայական աշխատանքի մը համար-  
անհատնում կարիքներ կան իր մօտ, որուն առաջադրու-  
թեանը կը նպաստէ Ա. Մանթաշեան: Անոր նիւթական ա-  
ջակցութեանը չնորհիւ կը մեկնի Պերլին 1896ին, երաժշ-  
տական ուսումը կատարելագործելու համար: Կը հետեւի  
«Ֆրետերիլ Վիլհէլմ» արքունի համալսարանի դասըն-  
թացքներուն եւ կ'աշակերտի Ծիխսարդ Շմիտգի:

Երեք տարի անդուլ ճգնումէ վերջ, երաժշտական  
Փիլիսոփայութեան դասընթացքները կ'աւարտէ ու կը վե-  
րադառնայ Գէորգեան Ճեմարանը: Հոն է որ այլեւս Կոմի-  
տասի հանճարը իր ցուլքերը կ'արձակէ, կը յանձնուի ու-  
սումնասիրութեանց եւ կը ստեղծագործէ՝ եկեղեցական եւ  
տոհմիկ երգերը:

Բաց աստի, Կոմիտաս վարդապետ կը յաջողի իրեն  
արժանաւոր յաջորդներ պատրաստէ: Իր ձեռնարկին կը  
նպաստեն աշխարհի երաժշտական սստաններու մէջ տուած  
իր երգահանգէսները, օրինակ՝ Փաքիզի, Պերլինի, Ցիւրի-  
խի, Լոգանի, Ժընէվի եւ Վենետիկի մէջ: Իր արժանիքնե-  
րը գնահատուած են համաշխարհային երաժշտական վար-  
պետներու կողմէ:

Նոյնպէս տուած է բազմաթիւ երգահանգէսներ հա-  
յութեան համար, մասնաւորապէս կեդրոն վայրերու մէջ:  
Կոմիտաս Վարդապետի հոգին կառչած ըլլալով հայ

կեանքի մռայլ յոյզերուն, անոնց կնիքը կը գբոշմուի իբ  
էութեան վրայ: Իր այս դրութիւնը կը վատթարանայ Ապ-  
րիւեան Եղեռնի շարժումով: Ինք եւս կ'աքսորուի մինչեւ  
Չանդըրը, որտեղ կը կորսնցնէ իր մտային հաւասարակըշ-  
ութիւնը ի տես Յեղին անձիտման եւ երբ բռնակալները  
կը հասկնան թէ այլեւս այդ միտքը չի կընար գործել,  
զինքը կը վերադարձնեն Պոլիս:

Յեղին վիշտէն վիրաւոր, ազգին հիւանդը կը գառ-  
նայ Կոմիտաս Վարդապետ եւ հայութիւնը վարձահատոյց  
ըլլալ կը ձգտի եւ ամենանշանաւոր բուժիչ ձեռքերու ան-  
յունալի խնամքին կը յանձնեն զինքը:

Կոմիտաս վարդապետ վախճանեցաւ Փարիզի մէջ.  
1935 Հոկտեմբեր 21ին:

Յետ մահու միտիթարանք մը եթէ կայ մեզի համար,  
իր մարմինը հայրենիք փոխադրումը եղաւ, եւ թաղուե-  
ցաւ Երեւանի մէջ, 1936 Մայիս 26ին:

Գ.

## ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ

ԵՒ

## ԻՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Բնածին տաղանդով օժտուած՝ Կոմիտաս Վարդապետ  
նուիրուելով իր առպարէզին, կարձ ժամանակուայ ըն-  
թացքին ունեցաւ բեղուն գործունէութիւն մը:

Եթէ ժողովուրդի մը երաժշտութիւնը արտայայտու-  
թիւնն է ի՛ը կեանքին, Կոմիտաս եղաւ անոր վարպետու:

Եւ Կոմիտաս Վարդապետ պատկանարդեց «Հայ Վե-  
րածնունդի Ոսկեդար»ը իր տոհմիկ եւ ժողովրդական եր-  
գերով:

## Թ Ա Պ Ե Ա Ք Ա Դ Մ Ը

Հայ Հանձարը գտած էր այլեւս իր ուղին։ Եւ իր  
երգերուն մէջ ժողովուրդին հարազատ ապրումները կա-  
րենալ արտայատելու համար թափառեցաւ հայրենի բը-  
նաշխարհը խոնարհներու խրճիթներուն մռայլութեանը  
տակ՝ խորասուզուեցաւ զեղջուկ կեանքին մէջ։

Ապրեցաւ ցեղային եւ ընտանեկան — հաւաքական  
թէ անհատական կեանքի — հեծեծանքները, դիտեց՝ մա-  
չեցուցիչ Սէրերն ու Յոյսերը, ապրեցաւ հոգի զըահող ե-  
րազները։

Եւ ահա՝ իր երաժշտական ձարտարապետի կառուց-  
ուածքը մէջտեղ ելաւ։

Գործը Մարգն իսկ է։

Եւ կարենալ տալու համար Երաժշտագէտին հռդեկան  
տեսլառատկերը, քանի մը երգերու բոյըը կը սփռեմ այս  
պրակէն ներս։

Ունկնդրենք սա «Անտունի»ն, որ իր բռնկած հռ-  
գիին բոցը կ'արձակէ մեր սրտերէն ներս։

Սիրտըս նըման է ին փըլած տըներ,  
Կոտրեր զերաններ, խախտեր է սըներ,  
Բուն պիտի դընեն մէջ վայրի հաւքեր,  
Երթամ ծիկ թալեմ էն ելման զետեր,  
Ըլնիմ ծըկներու ծագերաց ընկեր։

Ա՛յ, տօ լա՞ն տընաւեր։

Սեւ ծով մ'եմ տեսե, սիպտակն էր բոլոր,  
Ալին կը զարկէր, չը խառնի յիրար.  
Ին ո ըն է տեսե մէկ ծովն երկթաւոր,  
Անտունի սիրտն է պըզտոր ու մոլոր,  
Ա՛յս, իսկի մի՛նիք սըրտիկ սեւաւոր։

Ա՛յ, տօ լա՞ն տընաւեր։

Ահա նաեւ «Արօր Տատրակը, որ կը պատկերացնէ  
հայ կեանքը՝ յոյսին եւ յուսահատութեան փոխարինու-  
մովը, ինչպէս «Աշուն եւ Գարուն»ով»:

Արօրն ասաց տատրակ հաւրուն,  
«Ինչի՞ կու լաս կուց կուց արիւն,  
Երթայ լըցուի բարակ առուն»:

Տատրակն ասաց արօր հաւրուն.  
«Գընաց Գարուն, եկաւ Աշուն,  
Կըտրաւ զըրիկ աղբիւրներուն,  
Կըտրաւ խոտիկ ծաղիկներուն,  
Կըտրաւ ձէնիկ կաքաւներուն.  
Էնքան պիտի լամ երերուն,  
Արիւն կաթէ իմ աչքերուն,—  
Ես ի՞նչ անեմ իմ ծագերուն:»

Հայ հոգ'ն է պոռթկացողը այս տողերուն մէջ, հայ  
սիրտն է որ կը միայ ու ահա նաեւ հայ միտքը որ կը  
պատասխանէ.

Ասաց. «Դու մի՛ լա էս Աշուն,  
Զէ՛ վաղ կու գայ բարի Գարուն,  
Լոյս կը բացուի վեր աշխարհուն,  
Դուռ կը բացուի խեղճիկներուն,  
Ես քեզ կ'առնեմ իմ թեւքերուն,  
Թըռնեմ բարձրիկ վեր ծառերուն,  
Տանիմ, հանեմ վեր սարերուն,  
Բուն կը դնեմ մէջ բարերուն,  
Տուն կը շինեմ մէջ դեազերուն,  
Երդիկ բանամ դէմ հով բամուն,  
Թանիր թաղեմ մէջ այրերուն,  
Մուխ կը հանեմ հետ ամպերուն,  
Մեր ցաւ կու տանք հարաւ բամուն»:

— Գնա՞ց աշունը, եկաւ գարունը, եւ Արօր Տատ-  
բակը «տուին իրենց ցաւը՝ հարաւի քամուն»...

Այս երգով. հայ հաւատքի բուրժառին մէջ յոյսի  
ցոլքեր կը պլալան...:

\* \* \*

Հապա «Սափորն Ուսին»ը, հաւատքն ու պահումը  
անմեղունակ սէրերու. ահա թէ ինչպէս կը հատուցանուին  
զոյգ սըտերը չար աչքերու պատժումէն յետոյ:

Սափորն ուսիս դրի,  
Երթամ աղբիւրը ջըթի.  
Ինչ փուշ զայ իմ առջեւը,  
Զար աչքի սըրտով խըրի:

Արեւը մէրը մտաւ,  
Սիրունը տէրը զտաւ,  
Օտարի վատ խօսքերը,  
Իրանց սըրտի մէջ փրտաւ:

Աշխարհի մէջ տէր ունիմ,  
Եարիս վըրայ սէր ունիմ.  
Ճակատը բաց խօսքի տէր,  
Ինծի պահող հէր ունիմ.

\* \* \*

Հապա այն պաշտամունքը՝ ոք ունի հայը. իր կու-  
սաւորչին հանդէպ եւ Ուխտի կ'երթայ եջմիածին, խնդ-  
քելու մուրազն Աստուածածնէն, որպէսզի փրկէ կհանքն  
իր հոգեհատորին.—

Եջմիածին երթամ ուխտ,  
Պագնեմ սեղան զուխտէ զուխտ.  
Կանչեմ զօրաւոր սըրբեր,  
Իմ հիւանդին անեմ թուղթ:

Անարատ կաթ Աստուածածին,  
Դու ողջ պահէ նաևի բալին:

Լուսաւորչի ծառները,  
Մատաղ անեմ զառները.  
Լուսաւոր զօրքիդ մեռնեմ,  
Զոկել ես արդարները:

Եջմիածին քո վանքը  
Լիքն ա Աստըծու բանքը.  
Աղաչեմ Լուսաւորչին  
Պահէ իմ տրղի կեանքը:

... Ո՞ր մէկ գոհարը քանդակել տակաւին այստեղ  
որպէսպի կատարեալ ըլլայ վայելքը այս ընծայման:  
«Տուն Արի՞»ն, որ շուտ դառնայ եարիկն իր տունը,  
որ ջուրը քանդեր ա, իսկ սիրածը տունն անտէր ա:

«Սիրերգ»նե՞րը, ուր եարը արեգակի կը նմանի, իսկ  
արտօյտը դարն ի վեր կ'ելլէ, անշուշտ այդ վեհափառ հը-  
քաշքին ի պատիւ տողերգելու համար:

«Մարալ Զա՞ն»ը, որուն կոկոնը թոռմած է մնացեր,  
սիրտն ալ կրակած, որ աշխարհի հարստութեան հետ չի  
փախերի իր ջանը:

«Իմ Զիւարի եա՞ր»ը, որ արեւը իսայտանքով կը  
ծաղկի, կը վառի հոյրեսի ճըագը, եարիկն ալ կը կանաչի  
չիւարի՝ պէս:

«Աարէն Կուզոյ Զիւար»ը, երեք օրուայ թագաւո-  
րի փառք ու տեսրովը պձնուած, ալ ձին տակին դողլէն  
ու խաղալէն, ի տես արար աշխարհին

«Ուարերի Հովին Մեռնեմ»ը, որ եարին կարօտը մահուան չափ աճաւոր է, քանի որ օխտն օր է որ չէ տեսեր, տեսնողի աչքին կու տայ հոգին, եւ օխտն օր պաս կը պահէ իր եարի ճամբին ճամար:

«Հով Արէ՞ք»ը, որ կը պահատի սարերուն, ձորեւ քուն, դաշտերուն, աղբիւրներուն, որ գան տեսնեն սիրածին որտին ցաւը եւ գարտերուն դարման անեն...

Վերջապէս «Կանչէ Կոռւնկ»ը, որ զարիթ հայը կը բանայ գունդ գունդ արնով իր սիրտը, որ աշխարհն արեգակ է, սիրտն ալ անոր կարօտ է, կը պաղատի որ երբ աշնան երթայ երկիր, «կոռւնկ ջան»ը բարեւ տանի իր եարին, երկըին:

Եւ այսպէս, յաջորդաբար, ծաղիկներ կը բացուին, յոյսեր կը ծաղկին, սէրեր կը դալարին, կարօտներ կ'արքիւնին...

Իսկ տոհմիկ երգե՞րը, որ «Մեծասքանչ»ներու, «Սիրֆանայ Քաջեր»ու արմենական ուզմունակ ոգիին արիւնը ներարկեցին այնքա՞ն ներուժ, այնքա՞ն կեանքոտ:

Հապա կրօնական այն տաղերը որ երկինք կը միացընէ երկըին, իր եղանակներով շաղկապելով մարդկային հոգին աստուածայինին հետ:

Հապա «Կալերգ»նե՞րը, որ հայրենի դաշտերը տաշարի մը խորհուրդին վերածեցինեւ անլեզու անասուններու շունչին կեանք տուաւ զեղջուկի հոգին, նոյնքան վըսեմ, միամիտ եւ բարի, մանուկ Յիսուսին նշան...

### Դ.

## ԵՂԵՌՆԻ ՃԵՄԲՈՒՆ ՎՐԱՅ

Կոմիտաս Վարդապետի կեանքին այս հպանցիկ յիշատակումը մեզի կը տանի գէպի այն չարարաստիկ թըւականը Մեծ Եղեռնին, որուն մէկ կենդանի նահատակը մնաց ինք:

Ծատերու կարգին, բոնակալութեան ճիրանները երկարեցան նաեւ Կոմիտասին եւ տարագրեցին զայն Փոքր Ասիոյ խորերը:

Եւ ան քալեց մահուան ճամբէն, — ո՞ղջ մեսեալ

մը — բզկտուած հազիռվ...

Յիսուսի նման, որուն ազօթաբանը եղան մինչեւ Տէր-իւ-Զօր երկարող մահասարսուու անապատները, ուր փոխան Գեթսեմանիի ծաղկանոցի բոյքին, չայ յօշտուած դիակնեռու խելանոր կոյտերը կային գիզուած:

Նայուածքը անապատի անհուն մէկ կէտին վրայ կեդրոնացաւ... Հասկցաւ, որ իր Արուեստի Տաճարը — Հայ Կեանքը — քանզեր էին՝ այնքան ողբերգական պայմաններու տակ եւ իր Քնարին լարերը կը փշրուէր յաւիտե՞նօրէն...

Ան քալից այդ ճանապարհէն՝ ամիսներ շարունակ, վայրկեաններու տառապանքը դարեւու երկարութեամբը ծանրաբեռնուած իր հոգիին վրայ:

Քալից «Նահատակաց Հովիտէն, դիակներու վրայ կոխկրտելով»:

Քալից ու ապրեցաւ սարսուոը այն նախնիրին, ուրուն ի տես չկրցաւ տոկալ:

Ու քալից Ան, ապրելով մահը Զգացումին, որ կ'ըսէր իրեն, թէ չկա՞ր այլիւս այն դրախտը, ուր ինք կը դայլայլէր...

Զկար ուրեմն Հայ Եկեղեցին՝ որ իր հոգին բարձրացուցած էր «Խորհուրդ Խորին»ներու, «Սրբութիւն Սըրբոց»ներու եւ «Տէր Ողորմեա»ներու երկնասլաց բարձունքը:

Զկա՞ր ուրեմն Հայ Գեղջուկը իր քաղցրունակ ապրումներով, որոնց չունչով կեանք տուաւ ինք «Քաղնան»ի «Հորովէլ»ի, «Կալիբրդ»ի, «Պարերզ»ի, «Հարսներդ»ի, «Սիրերզ»ի, «Դիւցազներդ»ի հոյակապ երկերուն:

Զկայի՞ն Հայ Մտքերը իրենց Յոյսերով, հայ սրտերը՝ իրենց Սէրերով եւ Հայ Հոգին՝ իր ճախրանքով:

Ամէնքն ալ անզոյ:

Կոմիտասի նման բեղուն միտք մը պիտի կընար կշուկ մեծութիւնը Ողբերգութեան, որուն ի տես մթագնեցաւ...

b.

## ՀԱՆՃԱՐԻՆ ՎԵՐՁԻՆ ԹՌԻՒԶԲԸ

Եթէ Կոմիտասի ժողովրդական ապրումներէն տուգորուած միտքը, ցեղային զուլումի փոխան ըլլար լոկ անհատական նահատակում, պարզ էր թէ անոչ թէ պիտի-

Ընկրկէր ողջակիզման խորանին առջեւ եւ իր վիզը պիտի երկարէր տապարին կամ կախաղանին՝ խելացնոր վիճակի մէջ, այլ զուարթուն երգով մը, որը նոյնիսկ ռազմերդ մը պիտի զառնար անտարակոյա:

Թափանցելի վիճ մը կայ հայութեան համար, տաքաբախտ վարդապետին կեանքի վերջին լուսանցքին վըրայ, որ Մեծ Ոճիրը կը բանայ. արդ վիճը պէտք է ճանչնան ներկայ, գալիք եւ յաջորդող սերունդները եւ հայութիւնը այս ոսկեայ տողերը փորագրէ անոր դամբանին վրայ.

## ԿՏԱԿ ՀԱՅՈՒԹԵԱՆ

Հոս կը հանգչի անմահ Հանճարը Հայ Երաժշտութեան, որուն Միտքը զոհուեցաւ հայութեան մէկ միլիոն Նահատակներուն խողխողման ի տեսի

Նախախնամութիւնը դարձուց զինքը ցեղին զիրկը, որպէսզի յիշուի Ապրիլան եղեռնը՝ Անոր վերապրումով:

Այս վայրը, ուր կը հանգչի Մեծ Զօհը, թող ըլլայ հայութեան պաշտամունքի Տաճարը, եւ այս շիրիմը՝ Ուխտի՝ խորանի

## 20Ն ԻՐ ՀՈԳԻԻԻՆ

Հայ Հողիի սաւառնումներուն ո՞վ Արբազան Առաքեալ. Հրաշք մը թող վերապրեցնէ կենդանի յիշատակդ պահ մը, որպէսզի ապրիս սաներուդ եւ անոնց յաջորդներուն Արուեստիդ եւ յիշատակդ ձօնուած հանդիսութեանց մըմունջները, որ գժնէ Տեսիլիդ մօտիկցող մերքզկտուած եւ տարագիր հոգիները կը կառչէ կեանքին...

Եւ այս մոայլ, օտար ափերու վրայ, ուժացումի եւ խելացնորումի այս պակուցիչ դարաշրջանին, Հսուուերդ, Յիշատակդ եւ Հայ Երգը կը յուսագրէ, կը խանդավառէ, կը պողպատէ մեզ, Հայրենիքը անմահ կը դարձընէ, եւ մեր հիւծախտաւոր հութիւնը կը տանի Անոր մայրական բուժիչ, կենսատու ստինքին...

Քու յիշատակդ եւ անմահութեանդ ի պատիւ, ահա Կոթող մը կը բարձբացնենք մեր Յեղին եւ տարագրութեան ահաւոր պատմութեանը մէջ, ո՞վ Արշալոյսը Հայ Երաժշտութեան:

## Ա Ի Ե Տ Ո Ւ Մ

ՀԱՅ ԵՐԳԻ ՀԱՆՁԱՐԵՂ ՎԱՐՊԵՏԻՆ

Տէրտէր ժամկոչ արթնցած՝ աքլորներու զիլ կանչէն,  
Հանին, պապն ու մամիկը Աղօթարան կը կանչեն:

Նարեկացին, Շնորհալին՝ աստուածային զրիչով,  
Հոգիներուն տան թեւեր՝ հրեշտակային թռիչով:

Բեթլեհեմէն Գողգոթա կ'անցնի կեանքը Յիսուսին,  
Շարականներ թեւ թիկունք՝ մեր պապերու կոր ուսին:

Արարատի Տաճարը Էջմիածնին Լոյս զամբեց,  
Հայաստանէն Ցրդատը Սուրբ Միածնին յոյս ճամբեց.

Յաղթ եզներու ակօսէն բացուի հոգին հօտաղին,  
Կոյս աղջկայ սիրերգէն ծաղկի Դարունն հայ տղին:

Նշանածներ հեռաւոր կարօտները նարօտեն,  
Դալար վարդը թոչնեցաւ համբոյրներու կարօտէն:

Աւետարեր՝ ծիծառներ տանիքներէն ճոռողեն,  
Խրճիթները սգաւոր յոյսով կեանքով ողողեն:

Հայ ղարիպը երազուն, աչքը լոյսին՝ խո՞ր փակեց,  
Դառն արցունքով Վարդենին կայծը յոյսին խորտակեց:

Երաշտ դաշտերն անձրեւէն երկինք զետին աղօտեց,  
Տէր Դուկասին փորը կուշտ, հոգւով սրտով աղօթեց:

Թուիսս կը նստի աղաւնին, տասնեակներով հաւ գառեակ,  
Գարնան մեզի աւետիս՝ հարսը բերաւ երկորեակ:

Աւ զիշերէն յազեցած զոմշուկները մսուրէն,  
Լուսնկայի հայելին գուռերուն մէջ կը փշրեն.

Երգ կը ցանէ մանգաղը, բոյր կը ժողվէ հնծանը,  
Հովիւ եարին սրինգն է. ձզե՞ց աղջնակն իր ձայնը:

Պուրակներուն թաւիչը կը չոյեն ուլ, մանկիկներ,  
Արշալոյսի բաժակէն՝ զինի՝ կոմպեն տատրակներ:

Գլգլան զրերն առուակին դաշն երգերով կը հոսին,  
Քշոց կըլլան չոճիներ, ծնծղայ՝ կաղնին ու սօսին:

Գարնան ծաղկին դաշտերը, ծնին հարսն ու գառները:  
Ամրան կըլլան բլուրներ՝ անծայրածիր արտերը:

«Սուրբ Յակոբի Աղբիւր»էն աղջիկները թափորով,  
Անմահական երազներ տուն կը բերեն սափորով:

\* \* \*

Զանգակներու զօղանջը՝ Արարատի Տաճարէն,  
Նարեկացին, Ծնորհալին, աւետիսը ծիծառին,  
Արշալոյսի բաժակէն՝ գլգլան զրերն առուակին,  
Հովիւ եարը սարերէն, Սուրբ Յակոբը՝ աղբիւրէն,

Երկինք երկիր, դաշտ արօտ, գառնուկ, զոմէշ, եզ ու հորթ,  
Արեւ լուսին, արտ, արօր, սարէն, ծորէն, հովիտէն,  
Մաճ ու մաճկալ, հոտաղներ, եւ աղջիկներ սիրով յորդ,  
Ո՞վ Արշալոյսն Հայ երզին, Քու ծագումըդ կ'աւետեն:



1. n. 604.

A II  
1327



ЦЕНА

A п  
1327